

Առաջուիլ, ով Մայր, վերեկին բարտիներուդ սարսուազին
Ու ըմբոշինել անոնց թախիծն անսահման:

Զ Օ Ն Ե Ւ Ք Ե Ր Թ Ո Ւ Ա Ծ

Քեզ կը տեսնեմ որ արդար հըպարտութեամբ պարուրուած
Կը սաւառնիս բարձունքներ, դեռ կոյս սրտի՛ մը ճախրէն.
Քեզ, որ բոցուտ նայուածքիդ փոթորիկներն ես քաղած՝
Քերթութեան սուրբ, միւռոնաբոյր դաշտերէն:

Քաղցը է սուրալ միջոցին ոլորտներուն մէջ ծըփուն,
Ու շնչել շողն արեւուն հեշտասարսուռ հըմայքով.
Ճանչնալ վայրերն հեռաւոր, ուր կը գիմեն՝ յարածուն
Տաղերն ամբիծ քերթողներուն երազով:

Կը սիրեմ քեզ, զի զըտայ էութեանս թափին անարգել
Բանտարկուած մէջն երգերուդ, ինչպէս մարգրիտը ծովուն.
Ինչպէս արեգն երկնքին, և ինչպէս կեանքը անել՝
Տառապանքին յաղթ թաթին տակ եռեփուն:

Կը սիրեմ քեզ, զի զըտաւ մատղաշ հոգիս ազազուն
Անեղրին մէջն իր գիմաց հոգւոյդ ձայներն գալարուող.
Սիրտը՝ սրտիդ վեհերուտ կայծկլտումները թաքուն,
Բոցերուն դէմ խիզախօրէն մաքառող:

Դարերն իրենց խոյանքին պիտ՝ պարզեն լարն հեւճեւուն,
Ու ժամանակը սուզի ծոցն անհունին տիրական.
Բայց գիշերուան մէջ ժայթքէ ինչպէս փարոսը ծովուն՝
Բանաստեղծին հանճարին ցոլքն անվարան:

Պիտի իյնան ասուաներ, և հիւծի լոյսն օրհնըւած,
Ու շնոր այգին ընդգրկէ ըստուերն անդորր իրկունին.
Քընարդ յաւէտ պիտ՝ հնչէ միջոցին մէջ խըսոված,
Երթներն ուղղած տիեզերքի տաւիղին:

Ցարզանք ուրեմն մուսայիդ փոթորկայոյզ ճախրերուն,
Որ գիտէ միտքը մարդուն նետել ափերն յաւերժին.
Ցարզանք անոր պերճութեան, որ թեւեց օր մ'երազուն՝
Կատարն ըմբոստ սիզախըրովիտ Մասիսին:

Ցարզանք քեզի, վշտերէ ծընած ամբիծ հայրենիք,
Որ կու զաս ձայնըդ խառնել իմ անվարժ խօ՛լ քընարին.
Ցարզանք ջախչախ պատերուդ վըսեմութեանն հիացիկ.
Ցարզանք հողիդ մայրութեան սուրբ համբոյրին:

Տաճարներուդ բեկորին և դաշտերուդ հրկիզուած,
Կու զամ շրթները երեր զազէ կարօտով մը հըպել.
Կու զամ, ով Մայր, շուքիդ տակ որպէս ծիծառ մը զաղթած՝
Իմ վիրաւոր խաղաղութիւնն որոնել:

Խառնել շանթերն իմ մոքին և սրտիս զարկն ուժգնազին
Լեռներուդ լանջքը պրկող մրբիկներուն մոլեկան.

Բաց իմ հոգւոյս յոյզերուն դռնակիդ լոյսն օրհնաբեր,
Բաց կանաչիդ թովչանքներն և խուլ ձայներն ձորերուդ,
Բաց ինձ, ով Մայր, չարչրկուած ճակատագրէն վատշուէր,
Անտառներուդ ոսկի խորհուրդը բոցուտ:

Բաց որ զրկիդ մէջ թաղուիմ, մոսցած անդոհն այս խաւար,
Որ երկարեմ զանկս յոգնած զըգուանքներուդ մայրական.
Որ ես ըլլամ, ով Մայր իմ, վշտիդ նեցուկ խօլապար,
Եւ ցասումիդ ամպուպն ըմբոնստ, մարտական:

Բայց մինչեւ Ե՞րբ, ով քերթող, այս տըւայտանքն հոգեկան
Մեր կուրծքին տակ փոթորկէ իր աշտէներն արիւնոտ.
Դիու մինչեւ Ե՞րբ օտարին ցուրտ կամարին տակ խոպան
Պիտի շրջի պանդուխտ հոգին մեր կամշոտ:

Դիու մինչեւ Ե՞րբ այսպէս նըկուն և մինակ
Զարչարանքով մ'երագենք քաղցրութիւններն հայրենի.
Դիու մինչեւ Ե՞րբ մեր կեանքին արշալոյսներն հրակայլակ
Տարհորիզոն այգերու դէմ պիտ՝ պայթի:

Չըկա՞յ ուրեմն, ով քերթող, Ուիմպի վէհ բարձունքին,
Փառաբանումը յոյսին սա մարտիրոս ազգութեան,
Դիու մինչեւ Ե՞րբ կեանքէն մահ պիտի գիմենք լըսելեան,
Ցանձնուած բախտին խօլական մութ հաճոյքին:

Չըկա՞յ Երկինք, որ անհուն քաղցրութիւնով մ' հողմավար
Սա վայրերէն մահահոտ կ'անցնիս քայլով մ'երկիւղած...
Տես Հիգութիւնն այս ճնշէ և Որբութիւնն ոգեսպառ,
Խաւարին մէջ թշուառօրէն քարացած:

Տես... բայց ինչ, մարմնացած վշտերու ժայթքն անսովոր,
Ահեղօրէն փոթորկեց երկնի լոյսերն ոսկեծոյլ...
Տես զահիդ վէհ փառքերէդ, համատարած և հըզօր
Սա ըրւապինդ գալարումներն հողմակուլ:

Տես... բայց ինչ, բայց ինչու կը զգաս պրկում մ'ահաւոր,
Ի՞նչ, կը թափի յանկարծուստ բոյլն աստղերուդ լուսածին.
Ի՞նչ, կը լըսեն խորտակումն երկնիկներուդ բիւրաւոր,
Եւ հոգեվարին հեզահամբոյր լուսնակին:

Թող կործանի ամէն ինչ, նոյնիսկ արեքն հեշտագին,
Քանի որ յար կը տիրէ վատութեան թաթն ամէն տեղ.
Քանի որ լոյսն անտեսուի, և մըթութեան մէջ շրջին՝
Եղեռնագործ բոնութիւններն խելայեղ:

... Կեանք սակայն քու արոյրէ խորախորհուրդ քընարին,
Որ գուցէ օր մը երգէ Ազատութիւնն անուշակ.
Կեանք քու չքնաղ մուսային գեղեցկութեան երկնային,
Կեանք քու վաղուան տեսիլներուն անյատակ: